

Պետլին գնաց կնքահայր ըլլալու Բրուսիոյ իշխանուհւոյն նորածին դստեր մը Այն ժամանակին Ռւմպերդոյ իշխանը Ասիայի հուսարաց գնդի մը զլուխ ա. նուանեցաւ : Ապա 'ի յուլիսի 1876 Ռւմպերդոյ իշխանն և իշխանուհին Մարկերիդա գնային 'ի 'Ռուսաստան, ամեն անցած ռուս քաղաքաց մէջ զարթուցանելով առ իտալիա սիրոյ ցոյցեր : Ի 1875 ծպտեալ անցաւ Անգղիայէն, յետոյ 'ի Վիեննա առննթերակայ եղաւ Ֆերտինանտոս կայսեր յուղարկաւորութեան : Շատ խառնեցաւ իրեն կարիպայտի ըրած այցելութեանը, երբոր սա Հոովմ' եկաւ իր նուիրակութեան յանձնարարութիւնը առնլու (1875) :

Յ9 յունուար ամսոյ 1878, Վիկտոր Էմմանուելի մահուան օրն, իշխանը թագաւոր իտալիոյ հռչակուեցաւ Ռւմպերդոյ Ա անուամբ : Ինքն յայտարարութիւն մ'ուղղեց իտալական ժողովրդեան, ուր կը խոստանար առաջնորդուելու այն մեծամեծ օրինակներէն, զոր հայրն իրեն տուեր էր, ք նուիրումն առ հայրենիս, սէր առ յառաջադիմութիւն և հաւատարմութիւն ա.

զատ սահմանադրութեանց մէջ, որ իր ազգատոհմին փառքն են : Յ17 նոյեմբերի 1878, 'ի Նաբոլի ճամբորդութեան մը մէջ, թեթեւ կերպով մ'իր կառաց մէջ զարնուեցաւ սպանողի մը դաշունով, Բասսանանդէ խոհարարէն, որուն Գաբրիոլի' որ թագաւորին դիմաց նստած էր, խտորեցուց բազուկը, ինքը վէրք մ'ընդունելով : Այս անօրէն դաւաճանութիւնը պատճառ եղաւ բոլոր մեծ քաղաքաց մէջ և մասնաւորապէս 'ի Հոովմ' և 'ի Նաբոլի սիրոյ ցոյցերու, այն ատեն յորում խառնազգային շփոթութեան շարժում' մը կար իտալիոյ մէջ : Յետ երկար ընդդիմական վիճմանց սպանողին մտաւոր վիճակին վրայ, Բասսանանդէ մահուան դատապարտուեցաւ : Բայց թագաւորը փոխեց պատիժը ցկեանս բռնի աշխատութեան (29 մարտ 1879) : Այս գթութիւնը շատ աւելի նշանաւոր եղաւ ա. նով' որ նոյն ժամանակն 'ի Մատրիա ճիչք ասոր նման յանցանքի մը համար Մոնգազի սպանողը մահուան պատիժը կ'ընդունէր :

**ՅՆԿՈՒՔ ԿԵՐՖԻՆՏ ՆԱԽԱԳԱՃ ՄԻՍՅԵԱԿ ՆԱՀԱՆԳԱՅ ՀԱՍՏԱՎԱՍՊԵՏՈՒԹԵԱՆ**

Հազիւ տարի մ'է որ Նոր աշխարհին ամենէն յառաջադէմ ազգն 'ի մի կը գումարէր՝ իւր վարչութեան նոր նախագահ մ'ընտրելու. և առաւելութեք քուէից հասարակապետականաց կ'ընտրուէր նշանաւոր և գեղազոյ դօրաւարն Յակոբ Կէրֆիլտ, ընդդէմ' ռամկավարաց' որոնց ընտրելին էր Պ. Հանքոյ : Բայց ափսոս որ ժողովրդեան ցընծութիւնն երկար չտեց. ներկայ յուլիս ամսոյ 3<sup>Ի</sup> թափառական խելացնորի մը հրագէնն 'ի դրունս մահու հասուց Հասարակապետութեան Նախագահը : Արդ մինչդեռ թշուառ քաղաքագէտն կենաց և մահու անսուգութեան հետ կը մրցի, պատշաճ կը դա.

տինք այս տեղ իրեն համառօտ կենսագրութիւնն ընծայել ընթերցողաց :

Ծնաւ յՕրանծ (Օհիոյ) յամին 1834 նոյեմբերի 19<sup>Ի</sup> : Տասնութեթը տարեկան էր երբ հազիւ մահացու տենդէ ազատած' որոշեց ինքզինքը ուսման տալ : Կնաց 'ի Չրադը, այն տեղոյն գաղտը յաճախելու դիտամբ. իր աղքատ մայրը և աշխատասէր եղբայրն հազիւ 17 տուլարի խեղճ թոշակ մը կրնային մատակարարել իրեն ամիսը, որով աղքատօրէն կ'ապրէր : Կարօտութիւնները լրացընելու համար, որոնք ամիս յամսոյ իր վրայ կը ծանրանային, լինքունի պէս հիւանութեան ետեկ եղաւ : Ամեն առաւօտեան կանուխ ժամերն և իրի.

կունները ուշ ատեն և ամեն հանգրստեան օրեր ձևազործական աշխատութեանց կը պարապէր. մնացած ժամանակը ակադեմական ուսմանց կ'անցընէր:

Ուսմանց հանգստեան ժամանակն հասաւ, և Կէրֆիլտ որ անոնց մէջ արդէն մեծապէս յառաջացեր էր, տեսնելով որ հիւանութեան աշխատութիւնն կը պակսի, փայտահարութեան ձեռք



Յակոբ Կէրֆիլտ Նախագահ Միացեալ Նահանգաց Հասարակապետութեան:

կը զարնէ. և 100 փոքրիկ կոյտեր կազմելով 25 տողար կը շահի, որով կ'որոշէ ոչ ևս ընդունիլ դրամ յընտանեաց, բայց եթէ բռնադատեալ ՚ի

ծանր հարկէ: Այն ամառն անցուց՝ շաբաթը տողար մը ծախելով իրեն թէ կերակրոց թէ բնակութեան և ճերմակեղինաց համար. իսկ զգեստեղէնքն

այնքան քիչ և խեղճ վիճակի մէջ էին, որ անգամ մը ստիպուեցաւ անկողին մնալ զանոնք կարկռել տալու համար:

Այսպիսի դրամական վիճակի մէջ ժանօթացաւ Լուկրետիա Ռուտովֆ ա. նուամբ հողագործի մը դստեր հետ, որ իրեն նման նոյն դպրոցը կը յաճախէր և որուն հետ յետոյ ամուսնացաւ, հաւասար բաժնեկող այսպէս իրենց ուրախութիւնքն և արտմութիւնքն:

Երկու տարի վերջը Հիրամի դպրոցը մտաւ, ուսկից յետոյ ուսուցչի տիաղուսով դուրս ելաւ. և յաջորդաբար եղաւ օրէնսգէտ, փաստաբան, վերջին պատերազմաց ժամանակ դնդապետ և գլխաւոր զօրավար, և վերջը խաղաղութեան ժամանակ ներկայացուցիչ և ծերակուտի անդամ:

Մարմնով անձնեայ է, վեց ոտնաչափ բարձր բայց լաւ համեմատեալ, գլուխը մեծ, արծուունգն և ճակատն լայն:

\* \* \*

Տարուայ յուլիսի 3<sup>ր</sup> առաւօտը, ժամը գրեթէ 9<sup>ր</sup>, Նախագահն Կերֆիլտ Ուոշինկիթընի շոգեկառաց կայարանին սրահներէն մէկուն մէջ կը սպասէր: Յանկարծակի հրացանի երկու բովիւնք կը լսուին, և Միացեալ — Նա. հանգաց գլուխն կիսկնայ հարուածեալ թևէն և ՚ի կողէն:

Իսկոյն ձերբակալ եղաւ մարդասպանն, որ դեռ ՚ի բռին ունէր զըրկոյն:

Վերջ, աւազակութեան գործին: Ինքըն իրեն համար ըսաւ թէ կը կոչուի կարողա կիդոյ, փաստաբան, ծնեալ յիլլինուա, ծագմամբ գաղղիա — քանատայի:

Հարցուեցաւ թէ ինչ էր ոյս քրտմանելի աւազակութեան պատճառն. — Գործեցի զայն, որովհետև կ'ուզէի բռնուիլ. — այս եղաւ իր առաջին պատասխանն:

— Իս Սթալվորդ մ'եմ, աւելցուց, և Արթուր զօրավարն այժմ Նախագահ է. նամակ մ'ունիմ որ Շէքման զօրավարին պիտի յանձնուի, ամենայն ինչ կ'իմացընեմ Ոստիկանութեան:

Այսպիսի պատասխանիք և իր վերայ գտնուած քանի մը սպառնական նամակներ չատերու գաղափար տուին թէ կիդոյ խենդ մ'ըլլայ. և այս ստոյգ է թէ ժամանակէ մ'ի վեր Նախագահն հիւպատոսութեան պաշտօն մը կը խնդրէր և միշտ կը մերժուէր, և հաւանական կը կարծուի այս վերջինս ըլլայ շարժիչն առ ոճրագործութիւնն:

Կ'աւելցուի դարձեալ, թէ կիդոյ որ և իցէ պայմանաւ կ'ուզէր անուն հանել. եթէ ճշմարիտ է այդ՝ կրնայ ինքն պարծիլ գլխաւոր շարագործաց և անոնց գլխաւորին Երոստրատտոսի հետ, որ չկարենալով ուրիշ կերպով իր անունն Համբաւոյ ընծայել, Եփեսոսի Անահտայ տաճարը հրկէզ ըրաւ: Վատ և ստակալի համբաւ:

### Բ Ե Ն Ի Ս Մ Ի Ն Տ Ի Զ Ր Ս Է Լ Ի

Տիգրաէլի, որ տարուայ ապրիլի 19<sup>ր</sup> անհետացաւ մահուամբ աշխարհիս հորիզոնին վրայէն, անմահ անուն մը ձգեց պատմութեան մէջ: Անգղիոյ թագուհին՝ զոր բարձրացուց նա մինչև կայսրուհւոյ աստիճանը, փոխադարձ պատուեր էր զինքը ազնուականութեան զանազան տիտղոսներով, անուանելով Մարքէզ Պիլքընսֆիլտի,

կոմս Հէօկտընի և Ասպետ Կիարէթթիարայ:

Մեր ժամանակները քիչ երեցած են այնպիսի քաղաքագէտ անձինք՝ որ իր մէջ աւելի քաղաքագիտական դժուարին և անթերի ընթացք մը կատարած ըլլան: Ոչ ոք կրնայ երևակայել թէ ինչ աշխատութիւն, ինչ յարատեւութիւն և ինչ աստիճանի կամաց զօրու-